

ՅԱԿՈՐԲ ԳՈՒՅՈՒՄՅԵԱՆ



ԱՅՍՊԵՍԷ  
ԱՄԵՐԻԿԱ

3. հրատարակում

891.99  
Գ-96

891.99  
9--36

Հարկային Կարգի Կարգադրում  
Հարկեր Արժեքների վրա  
JAN 2009  
DEC 2011

Հարկային  
Հոկտեմբեր 17, 1934  
Վրտյոց

# ԱՅՍՊԵՍ Է ԱՄԵՐԻԿԱՆ

Գրեց՝  
ՅԱԿՈՒ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ



Ֆիլատելիա  
1934

27 MAR 2013

26728

Նուէր

Վարդապետ Եղիաշիւտեան . . .



68598-68

սուղմարդ նոյ գո սմնեց տրանս'է յա՛յր գմումն

նոյ պշտաչնէ միտմարեալուցքի

**ԱՅՍՈՒԹ Ի ԱՄԵՐԻԿԱՆ**

մ'ուղմմ

նոյմա րո'ն

Ո՛վ իմ ընկերներս,  
Տարօրինակ պատմութիւններ ունիմ այսօր չրթներուս  
վրան,

Պատմութիւններ՝ որոնք հերոսին սխառքը եւ կնոջ  
համբոյժը չէ որ կը գովերգեն:

Մեղքի եւ աղօթքի դրքեր չէ որ պիտի կարդամ ձեզի,  
Ոչ ալ յոյզի ու երազի քնքոյշ պատկերներ պիտի դծեմ:

Ականջ տուէք եւ հետեւեցէք քայլերուս.  
Քալեցէ՛ք զսպուած յուզումներով,

Ես ձեզ պիտի պատցնեմ երկինքէ երկինք եւ պիտի անցնինք  
լեռնազազաթներէ ու բացաստաններէ:

Իմ ընկերներս,  
Մենք կեանքի ու մահուան ճամբաներուն վրայ պիտի  
դեգերինք

Եւ արիւնտ տեսարաններու աղանատես պիտի ըլլանք:  
Մենք պիտի իջնենք կեանքի դժոխքին մինչեւ

ամենախորերը բոցանուտ:  
Քաջ պիտի ըլլանք մեր պայքարին չափ

Ու համբերող՝ յոյսին պէս:  
Զըլլայ որ սոսկաք.

Զըլլայ որ ձեր բերերը յողնին եւ արգահատանքի  
յուզումներով կլանուիք:

Տխուր է մեր ճամբորդութիւնը, բայց խոստմնալից.  
Մենք պիտի անցնինք ամէն տեսակ կլիմայէ, պիտի

չնչենք ամէն տեսակ օդ,  
Անդու՞թ պիտի ըլլամ ձեզի հանդէպ երբ քնարս հնչէ:

Արուեստի անունով «աններելի ոճիրներ» պիտի գործեմ:  
Մեր խաւարակուռ քննադատներուն հետ մենամարտի

պիտի բռնուիմ:

Անոնք պիտի չ'հանդուրժեն որ իմ երգերուս մէջէն լսուին  
փրօփականտին շեշտերը իմ դասակարգիս իրաւունք-  
ներուն :

Թող անոնք ողբան թէ «արուեստը զոհն է եղեր  
գաղափարին»

Եւ իրենց աւանդութեանց դիակներուն վրայ հեկեկան :

Մենք կ'անցնինք անոնց քովէն հստարտ ու անտարբեր :

Մենք քննադատներուն համար չէ որ կը գրենք, այլ՝ մեր  
կոուրն եւ մեր նպատակին :

Եւ մեր կուրը փառքի դրօշակներով ու յաղթութեան դափ-  
նեպսակներով կը բողբալաւի :

Եկէ՛ք ուրեմն, պինդ բռնած ձեր սրտերը :

Եւ դիմացէ՛ք բոլոր ցաւերուն եւ խոցերուն որ ձեր  
կրակներուն մէջ պիտի թափեմ :

Ես ձեր մորթերը պիտի այրեմ անմար կրակներով,

Ձեր աչքերուն մէջ ահ ու արիւն պիտի թափեմ,

Եւ ձեր բիւրերը պիտի լեցնեմ մահուան սարսափով :

Տառապանքի եւ հառաչանքի հովիտներէն պիտի անցնինք

Եւ պիտի կոխկուտենք մարդոց վիրաւոր ու բղբոտուած  
սրտերուն վրայ :

Երկինքէն կրակ պիտի տեղայ մեր գլուխներուն, եւ մեր

ոտքերը անարդարութեան փուշերուն պիտի դամուին :

Մենք պիտի ճամբորդենք պայքարի եւ յաղթանակի

երգերով եւ ամբոխներ պիտի տանինք մեր ետեւէն :

Մեր ձայնին պիտի հետեւին միլիոններ :

Մենք վրէժի պատգամներ պիտի տանք բոլորին :

Յեղափոխութեան սերմեր պիտի ցանենք ամէն կողմ,

Եւ ճնշուածներու համար լուսաւոր ճամբաներ պիտի  
բանանք

Տիրողները մեզ պիտի ձերբակալեն եւ մեր կոնակները

հարուածեն տոնլութեան խարաղաններով :

Մեր մարմինները պիտի բղբոտեն եւ մեր միսերով

կերակուրներ պիտի պատրաստեն :

Մեր ոսկորները շուներուն առջեւ պիտի նետեն եւ մեր  
ուղեղները այրեն, որպէսզի մեր գաղափարին կաթիլ-  
ները շոգիանան :

Պիբիկ չուաններով պիտի խեղդեն մեր ազատազոտ  
կոկորդները

Ու ելեկտրական աթոռներու վրայ պիտի հրկիզեն մեզ :

Եւ եթէ բոլոր չարչարանքներէն յետոյ տակաւին ողջ մնա-  
ցինք, մեր արդէն չղթալուած վիզերուն պիտի ան-  
ցընեն նորանոր շղթաներ, ու պիտի թողուն որ խա-  
ւարին ու ցուրտին մէջ փտտինք :

Բայց ո՞վ իմ հարազատ ընկերներս, մենք պիտի  
դիմանանք բոլորին :

Մենք դուրս պիտի դանք մեր կապանքներէն, եւ չ'ըլլայ որ  
յուսահատինք, օր մը մեր դասակարգին յաղթանակը  
եւ ամբողջ մարդկութեան փրկութիւնը պիտի երգենք

մեր քնարներուն վրայ :

Թր մը, ես ու դուք, բոլորս, կապիտալիզմի մոխիրներուն  
վրայէն պիտի անցնինք մեր նոր երգերով :

\*  
\* \* \*

Ամերիկա՛ . . .  
Հոս է, ահաւասիկ Նիւ Եօրքի մէջ :

Հսկայ քաղաք .  
Ոսկի աշտարակ .  
Ուօլ Սթրիթ,

Տաճարը կապիտալիզմին,  
Ամերիկայի արեւը հոսկէ կը ծագի,

Աստուածները հոսկէ է որ պատգամներ կը փրփրան,  
Եւ Ուաշինկթըն մտիկ կ'ընէ,

Հինգ հարիւր երեսօթիտաններ եւ իննսուն եւ վեց  
ծերակուտականներ ծունկի կուգան :

Նախագահը «ազդին» ու «թողովուրդին» անունով  
հրովարտակներ կ'արձակէ :

Երբ Ուօլ Սթրիթը խօսի իր աստուածներուն բերնով,  
Կապիտան լինա՜ն աչխարհը մտիկ կընէ .

Դուք կը ճանչնաք դանտեք,

Մօրկըն,

Բաբրֆէլըք,

Երկուքն ալ տէրերը լայնատարած Ամերիկայի :

Այսպէս է Նիւ Եօրքը իր Ուօլ Սթրիթով :

Դուք այնքան բաներ էիք լսեր այս քաղաքին մասին ,

Պատմեր էին ձեզի անոր բարձր շէնքերուն առասպելները .

Շէնքեր սոսկավիթխա՛ր . . .

Որոնց գլուխները ամպերու մէջ կը պտտին :

Ես տեսեր եմ այդ հսկաները եւ յափշտակութեան մէջ

հեւացեր :

Տեսեր եմ դանտեք իրարու վրայ դամուած

կմախքներու պէս :

Հաղար վառուած աչքերով ,

Հաղար միթին խոռոչներով :

Դէպի կապոյտը մաղլցող սանդխամատեր . . .

Քսաներորդ դարը որ եթերին մէջ է արձանացեր :

Ահաւասիկ Ուլուօրթը , որուն գազաթը բարձրացեր են

հարիւր միլիոն մարդիկ ամպերու քղանցքը համբու-

րելու եւ պուտ մը մաքուր օդի համար :

Էմիլայր Էսթէյթի հարիւր տասներկու յարկեայ

վիթխարին ,

Որ վաթսուն հաղար թօնօ պողպատ է կերեր ,

Եւ ութսուն հաղար հոգիի տեղ ունի իր ծոցին մէջ :

Անիկա ձեր երեւակայութիւնը պիտի թոցնէ իր անհուն

հասակով եւ ձեր վիզերը պիտի ծռէ երբ համարձակիք

անոր աչքերուն նայել :

Մաղլցինք անոր հասակն ի վեր եւ պահ մը մեր ոտքերունը

տակ թողունք Նիւ Եօրքը իր Ուօլ Սթրիթով եւ Տէր

Մօրկընով :

Դիտենք հեռաւոր հորիզոնը որ իր ուսին վրայ

Ատլանտեանն է վերցուցեր :

Տեսէք Ազատութեան Արձանը որ դաւաճան ժպիտով մը կը

հեզնէ քաղաքը :

Հաղար նաւեր կը ճեղքեն ծոցը ջուրին ու կը մտնեն

քարափներէն ներս :

Այդ նաւերը կը փոխադրեն քաղաքներու եւ գաղթավայ-

րերու «յաւելեալ արժէքները» կուտակուած եւ կը

թափեն Ուօլ Սթրիթի դանձարաններուն մէջ :

Նայինք մեր աջն ու ձախը ,

Նայինք մեր ոտքերուն առջեւ ուր կծկուեր մնացեր են

վաթսուն յարկեայ շէնքերու դաճաճութիւններն

այլանդակ :

Արեւը ոսկի-արծաթ ծով մըն է շիներ ամպերուն վրայ ,

որոնցմէ վար կը կաթի լոյսերու հոսանք մը ու կ'ողո-

ղէ շէնքերու մէջ նետուած փողոցներէն ոմանք :

Հեռուները կը տեսնենք գործարաններու անտառ մը

սեւաշուք :

Անոր մէջ ժամանակին միլիոնաւոր մարդիկ արին ու

քրտինք կը ծախէին մեքենաներուն :

Եւ սակայն այսօր ծխնելոյղները չեն խօսի իրենց սեւ ու

ոլորուն լեզուներով եւ անոնց սուլոցները քաշուեր են

համրի մը ձայնին պէս :

Ի՞չ է պատահեր :

Օ՛ հօ՛ , ես կը յիշեմ հաղար ինը հարիւր քսան եւ ութը

թիւը :

Երբ բանտորակեր Հուլըր կը խօսէր «յաւիտենական

բարդաւաճումի» մասին :

Գործադուլ աւրող Հուլըր եւ բանտորադաւ կրին Ամերիկ-

եան բանտրութիւնը կ'օրօրէին դասակարգային հա-

մերաշխութեան խնարհախ առասպելներով :

Եւ օր մը սուտը բացաւ իր մարմնին զզուելի մերկութիւնը :

Տեղի ունեցաւ անկուճը անխուսափելի :

Ուօլ Սթրիթ յափշտակեց միլիոններու խնայողութիւնն ու  
չատերու մանր դրամագլուխը :

Սթաֆ Էֆուէյնքի պատմական կոտորածը աւեր ու մոխիր  
փչեց հովերուն :

Այդ իրիկուն Ուօլ Սթրիթ մինչեւ առաւօտ «չամբայն»  
խմեց եւ հարիւր հազար աղանձներ մորթեց :

Նուազ հնչեցուց եւ խրախճանքի մէջ լողաց :

Այդ իրիկուն Մօրիլընի փորին ու հաստալիղ տղեղութեան  
վրայ ճարպի խոշոր շերտ մը եւս աւելցաւ :

Բաքըֆէլըր իր տասը սերունդ յաջորդներուն միլիոններու  
կտակն ըրաւ :

Բայց նայինք ու տեսնենք ի՞նչ որ կայ մեր աչքերուն առջեւ  
եւ ի՞նչ որ կայ մեր աչքերէն ծածկուած .

Ու եթէ գլխու պտոյտ ունեցաք, իջնենք վար .

Իջնենք մեր նմաններուն մէջ,

Խառնուինք անոնց հետ եւ խօսինք :

Դուք գիտէք թէ որքան մտերիմ կ'ղզանք մենք երբ իրարու  
հետ ենք :

Եւ այնքան շուտով կը կարօտնանք զիրար, երբ բաժնուած  
ենք :

Բաւական է որ վերէն զիտեցինք Նիւ Եօրքը,

Որուն զլուխը միայն տեսանք,

Իր ճիւղաղային խորհուրդներով :

Հիմա մեր ետին թողունք այս շէնքերն ահազնատեսիլ եւ  
այս տուները ոսկեկամար :

Երթանք նեղ ու ազտոտ փողոցներով ու մտնենք ցածուկ  
ու խաւար տուներէն ներս, ուր մարդիկ անօթի կը  
ննջեն եւ հիւժախտ կ'երազեն,

Ողջ կը պառկին, մեռել կարթնան,

Ուր ամէն օր իրենց միսէն միս եւ արիւնէն արիւն

կը պակսի :

Մարդիկ սովին հետ եղբայրացած են ու մահուան հետ  
մտերիմներ դարձած :

Մոռցուածներ են անոնք,

Միլիոններով,  
Սեւ ու ձերմակ,

Հրէայ, Իտալացի, Գերմանացի, Հայ, Յոյն,

Ամերիկացի . . . գտարիւն :

Բոլորն ալ հաւասարապէս մահատիպ դէմքերով եւ

երերուն մարմիններով :

Մենք պիտի չ'զթանք անոնց,

Ողորմութիւն չէ որ պիտի երկնցնենք,

Ո՛չ ալ լաւ օրերու սին յոյսերով պիտի ներչնչենք զանոնք

Մենք պիտի յանդիմանենք զանոնք եւ ըսենք .-

«Ընկերներ՛ր, դուք յանցաւոր էք ձեր անտարբերութեան

համար,

«Ինչպէ՞ս կրցած էք տոկալ ձեր վրայ կուտակուած

այսքան ցաւերուն,

«Ամօթ է ձեզի այսքան տկարութիւն,

«Ելէ՛ք այս դերեզմաններէն,

«Եւ զինուեցէ՛ք,

«Պատրաստուեցէ՛ք մեծ կռուին համար . . . » :

Մենք անոնց աչքերուն մէջ պիտի նայինք եւ ուսումնա-

սիրենք ամէն մէկուն հոգեկան արտայայտութիւնը :

Պիտի զիտենք անոնց դէմքերուն կնճիւղները,

Պիտի խօսինք այնքան ատեն որ անոնք կարմրին, դեղնին,

Ըմբոստութեան եւ ատելութեան կրակներով վառին,

Յետոյ մենք ուրախ ու զուարթ պիտի ձգենք զանոնք,

Եւ մեր միտիան պիտի շարունակենք ուրիշ արեւներու եւ

ուրիշ լուսիններու տակ :

Մենք պիտի հանդիպինք բոլորովին օտար ու անծանօթ

դէմքերու,

Բայց բոլորին մէջ ալ մենք պիտի ճանչնանք զիրար,

Զինացի ու Էսքիմօցի,

Հնդիկ ու Պօրնիացի,

Մեքսիկացի ու Աւստրալիացի,

Բոլորն ալ մէկ են մեզի համար :

Մենք աշխարհի դատին համար է որ կը կռուինք :

\* \* \*

Զգոյշ երբ սալալատակէ սալալատակ կ'անցնինք,  
Նիւ Եօրքի մէջ օթօմօպիլները վայրի վազրերու պէս  
կը վազեն ,

Եւ օրական հինգ հազար մարդու մարմին կը լափեն :  
Միլիոնատէրները կը վազեն տոլարներու ետեւէն և անոնց  
համար մարդկային կեանքը շիւղէն աւելի աժան է :  
Փակեցէք ձեր ականջները որպէսզի աղմուկներէն  
չի խլանաք :

Այս Էլէվէյթըտները վերջ չունին :  
Անոնք գիշեր ցորեկ տանիքէ տանիք պիտի արշաւեն ,  
Երկաթները բլքտելով զիրար պիտի հալածեն փողոց-  
ներուն վրայ եւ փողոցներուն տակ , կամուրջներուն  
վրայ ու ջուրերուն մէջ :

Անոնք աշխատանքային միւս կը փոխադրեն տունէն դուրծ  
եւ դործէն տուն :

\* \* \*

Կը տեսնէ՞ք սա ներկարարները ,  
Երախաներ՝ սեւ ու ճերմակ ,  
Հինգ սէնթի կօշիկ կը ներկեն ,  
Բոպիկ ոտքերով ու ծակ տափատներով :  
Կաշխատին տունին ու կեանքին համար :  
Հազարաւորներ են անոնք ,  
Ամէն տեղ ու ամէն անկիւն ,  
Կօշիկ կը ներկեն ,  
Հինգ սէնթի . . .  
Հացի ու կաթի դրամ ,  
Դեղի ու տօքթօրի դրամ :  
Եւ սա փողոցի մանրավաճառները որոնք ամէն ինչ ունին  
Միկարէթ , ձիւթ , աղնոց , կօշիկի կապ ,

«Ինչ որ կ'ուզէք բոլորն ալ ունիմ , պարոննե՛ր ,  
Փողկապ , մատնոց , դերձան , շօքօլա ,  
Ինչ որ կ'ուզէք . . . »  
«Բրէձը՛լ . . . բրէձը՛լ . . . բրէձը՛լ . . . »  
Իտալական օրէրայի մը պէս ծերունիի մը կոկորդէն  
անընդհատ դուրս կը վազէ :  
Երկանիւ կառք մը կը քշէ . անիւին մէկը կաղ՝  
անդամահատուած վէթէրանի մը պէս :  
Կախ շրթներով եւ չոր դէմքերով երախաներ շրջապատեր  
են զինք եւ բէնի բէնիի ետեւէ կուտան ու քիչ մը  
աւելի մուսթարտ կը պահանջեն :  
Ուրիշներ , առանց դրամի , կրթներ են պատին ու լորձնա-  
չուրթն իրենց ընկերներուն բերնի շարժումներուն կը  
հետեւին :

Անոնց ստամոքսներուն մէջ անօթութիւնը կը հառաչէ . . .

\* \* \*

Ես ձեզ ուրիշ քաղաքներ պիտի տանիմ ,  
Ֆիլատէլֆիա ,  
Տիթրոյիթ ,  
Չիքաիօ ,  
Սան Ֆրանսիսքօ ,  
Այդ բոլոր քաղաքներն ալ մենք ենք շիներ ,  
Մենք ենք անոնց իրական տէրերն ու ճարտարապետները ,  
Սակայն ուր որ ալ երթանք Ուօլ Սթրիթը իր արիւնտտ  
ճանկերը սրտին մէջ է միւսեր ամէն մէկուն :  
Սա չողեկառքերը որ կը սուրան հրդեհուած գուլխներով ,  
Ուօլ Սթրիթն է որ կը պտտցնեն իր յղփացած մարմնով ,  
Հեռադրապարաններու մէջէն Ուօլ Սթրիթին ձայնն է  
որ կը լսուի :  
Եկեղեցիներու զանգակները Ուօլ Սթրիթն է որ կը կանչեն :  
Մինչմաներուն մէջ Ուօլ Սթրիթն է որ մեր աչքերուն  
մէջ կը խուժէ :

Փողոցի թերթավաճառները Ուոլ Սթրիթի մասին  
կը պոռան :

Ամէն տեղ Ուոլ Սթրիթ ,

Ամէն ժամ Ուոլ Սթրիթ :

Ուոլ Սթրիթ առասպելային աստուծոյ մը տարազին տակ  
կը պատի տեղէ տեղ եւ աղօթագրքեր կը ծախէ :

Ուոլ Սթրիթի խարաղաններուն ձայնը կը լսուի Հիւսիսի  
գործարաններուն եւ հարաւի բամպակի արտերուն  
մէջէն :

Անոր երգը կ'երգեն բոլոր վարձկան գրադէտներն ու բա-  
նաստեղծները , քամրօղիթօրներն ու հոետորները ,

Բոլոր դերասաններն ու արուեստագէտները ,

«Բալիթիչըններն» ու քննադատները :

Ի՞նչ զարհուրելի ու խարդախ համայնանուաղ ,

Եւ ի՞նչ ստորին գովերգութիւն :

Մնանկացած են բոլոր այս մարդերը :

Մենք կ'ըսենք անոնց .-

«Զանդուածները խաբելու ոճիրը մի գործէք ,

Ուոլ Սթրիթը պիտի փլչի

Եւ դուք անոր աւերակներուն տակ պիտի մնաք :

Դարձէ՛ք դէպի ձեր դասակարգը

Եւ անոր հերոսութիւններուն երգը պոռթկացէ՛ք :

Մխացէ՛ք դանդուածին ,

Եւ անոնց ծափերը փոթորիկներու տէս պիտի իջնեն ձեր  
վրան -

Միայն թէ ձեր աչքերը դանդուածներուն դարձուցէ՛ք

Եւ անոնք պիտի կշտացնեն ձեր հոգիները :»

\*

\*

\*

Դուք տեսե՞ր էք երբէք թէ առաւօտը ինչպէս կը բացուի

Ֆիլադելֆիոյ վրայ :

Սրբեր երբեմն ամօթէն կը բռնուի մշուշի եւ մուխի սո-

տայնի մը մէջ եւ դորշ ու սրճագոյն ճառագայթներ

կը ձգէ քաղաքին վրայ :

Սիթի Հօլի աշտարակէն Ուիլերմ Բէն առաջին անգամ կը  
տեսնէ արեւելքէն փրթած կարմիր կեռաս մը , որ եր-  
թալով կ'ածի , կը մեծնայ , ու ոսկեգոյն սկաւառակի  
մը ձեւը կ'առնէ :

Երկնաթիռ արարթմաններու ապակիներուն վրայ քիչ  
վերջ մեղրագոյն լոյսի նշաններ կ'իյնան ,

Մեքենայատիպ սպասաւորներ կը բանան պալատներու  
լայն դռները եւ արեւը ներս կը խուժէ տաքութեամբ  
եւ հաճոյքով :

Սակայն կան թաղեր , որոնցմէ ներս արեւին մուտքը ար-  
գելուած է :

Հոն լոյսը մինչեւ վերջ մուխերու եւ փոշիներու մէջ կը  
լուծուի եւ աղքատ տուններու ձեղքուած պատուհան-  
ներէն ներս կը կաթկթի :

Մարդիկ քիչ անգամ է որ լոյսի մասին կը մտածեն :

Ու կան մարդիկ որոնց առաւօտը կ'սկսէր ժամը հինգին :

Բայց ատիկա գործի օրերուն էր . . .

Հիմայ անոնք իրենց տուններուն մէջ փակուած կը մնան :

Անոնք իրիկունները քուրջերու մէջ կը փաթթուին եւ  
ցուրտին ու ձմրան հետ կը ծեծուին :

Անոնց գիշերները երկայն է ու խորունկ . . .

Եւ ցօրեկները արտում ու տանջակոծ :

Ու կարծես թէ ալ հատեր է իրենց մէջ ամէն երազ :

Բայց ես տեսեր եմ անդործները միլիոններով ,

Տեսայ զանոնք միլիոններով երբ ցոյցի էին ելեր .

Եւ կառավարութեանէն կը պահանջէին հաց կամ  
աշխատանք :

Անդործներ՝ բը . . .

Իրենց նիհարութեան մէջ տխրաններ ,

Մահուան մէջ կենդանութիւն ,

Շարժուն թշուառութի՛ւն , լեռներու տէս ամեհի ,

Եւ ի՞նչ անեղ կատաղութիւն :

Անդործներու այս ովկիանն անհաւատ ,

Ի՞նչ խաղաղ փոթորիկ ,

Երբ հասնի ձայնը ահագանդին ,  
 Երբ կանչէ կոչը կարմիր կրակին ,  
 Այն ատեն անօթիներու այս բանակը պիտի շարժի նախա-  
 պատմական անտառներու պէս  
 Եւ պիտի խորտակէ իր թշնամիները ամպակուտակ  
 շանթերու պէս :

«Ցաւի մէջ դարձնուած միլիոններ ,  
 Դուրս եկէ՛ք ձեր առանձնարաններէն ,  
 Շնչեցէ՛ք դուրսի կենարար օդը լիառատ ,  
 Եւ բացէ՛ք աչքերը ձեր երկինքին ,  
 — Համբերութիւնը շատ անգամ վատութիւն է —  
 Եւ յաջորդ գորակոչին ասպարէզ իջէ՛ք պիրկ բռունցք-  
 ներով եւ սրուած ատամներով :  
 Յաջորդ գորակոչին մեր իրաւունքներուն տէրը պիտի  
 ըլլանք մենք »

Ատելութեան եւ վրէժի հաշուեյարդարին պիտի ենթար-  
 կենք մեզ շահագործողները .

Մենք անոնց պիտի ըսենք —  
 Դուք մեզ անօթի ու ծարաւ ձգեցիք ,  
 Դուք մեր աշխատութեան պտուղները գողցաք ,  
 Դուք մեր արիւնները կուլ տուիք ,  
 Անկցի՛ր կապիտալիզմը . . . :»

\* \* \*

Տեսէ՛ք ընկերներս , բանւորական երգչախումբն է որ  
 կ'երգէ :

Եւ երբ բանւորական երգչախումբը կ'երգէ քաղաքը  
 երկրաշարժէ մը կը դողայ :

Այս ի՛նչ փրփրաբերան հովեր կը սուրան օդին մէջէն :  
 Սանձակոծ կատաղութիւն մը գլուխը կը զարնէ Արեւելք  
 ու Արեւմուտք , Հիւսիս ու Հարաւ :

Սմայրողներու սեղատարափ մը կը յորդի քաղաքին վրայ :

Բանւորական երգչախումբը կը բանայ իր բերանը բոցա-  
 շունչ եւ կրակէ երգեր կը կայծկլտին անոր ահռանե-  
 բուն մէջէն :

Դող է մտեր կապիտալիզմի ոսկորներուն մէջ եւ քաղաքը  
 կ'երերայ պղտիկ խաղալիքի մը նման :

\* \* \*

Ոստիկանին մէկը կոմունիստ մըն է ձերբակալեր ու բանա  
 կը տանի :

Ո՛վ իմ ընկերներս , ես ձեզի ըսի թէ մեզ արդարութեան  
 անունով պիտի պատժեն որովհետեւ անմեղ ենք :

Ու կապիտալին օրէնքը մեր ետեւէն պիտի հասնի , երբ  
 ճշմարիտ խօսքեր լսուին մեր բերնէն :

\* \* \*

Աղմո՛ւկ . . . աղմո՛ւկ . . . աղմո՛ւկ . . .

Ամերիկա՛ ,  
 Դժոխալար մեքենայ :

Իայց ես զգուշացուցի ձեզ ,

Մի՛ դարմանաք ու մի՛ ջղայնանաք ուրեմն , երբ սուտ յայ-  
 տարարութիւններով ձայնարձակներ ձեր ահանջները  
 կը ծակեն :

Եւ ոչտիօներ , ամէն խանութէ , խարդախուած ապրանք-  
 ներու եւ թունաւոր ուտելիքներու աժան դիներով  
 խաբէլ կը ջանան ձեզ :

Հանրակառքերու կճրտոցներ ,  
 Օթօմօպիլներու շեփորներ ,  
 Օղանաւերու բարձրադասակ հոնդիւն ,

Աղմո՛ւկ , աղմո՛ւկ ,  
 Խլացուցիչ օրքէսթրա , որուն մէջ ամէն ոք թմբուկ  
 կը զարնէ :

Ամերիկա՛

Հսկայ ժամացոյց , որուն ամէն մէկ դարիլը իր մահուան  
 կառափնատը կը դամէ ,  
 Եւ կեանքին վերջին րոպէները կը համրէ :  
 Ափրիկէ . . . իր բոլոր գաղաններով հոս փոխադրուած ,  
 Մեր բոլոր հրապարակներուն ու շուկաներուն վրայ :  
 Ամէն մէկ կենդանի կը պատուէ իր կողորդը աշեկտուր ու  
 մահասարսուռ աղաղակով մը :  
 Ամերիկեան Կապիտալիզմ ,  
 Վիրաւոր դաղան :  
 Ամերիկեան Կապիտալիզմ ,  
 Աղմուկներու մէջ խղճուած յիմար ,  
 Դիմափոխուած ապո՛ւշ  
 Սպիտակ բարբարոսութիւն .  
 Յա՛ւ  
 Հեկեկանք . . .  
 Արցունքներ  
 Աղմո՛ւկ ,  
 Դարձեալ աղմուկ :  
 Բաղխումներ ,  
 Արկած օդանաւերու , թրէններու :  
 Գնդակի մը ձայն ,  
 Գնդացիներ ,  
 Թնդանութներ ,  
 Սուրերու շառաչ ,  
 Բռունցքի հարուածներ ,  
 Արեան փրփուր ,  
 Մեքենաներու հեծծիւն՝ թռքախտաւորներու  
դալիլութեամբ  
 Խարազաններու կայծեր ,  
 Զրադացքներ , որոնք սսկոր կը փչրեն ,  
 Սղոցներու կճռտոց  
 Աղմո՛ւկ . . . աղմուկ . . .  
 Ամպրոսներ  
 Կայծակներ ,

Եւ Կոմունիզմի մեծ երգը ներդաշնակ :  
 Բանուորական երգչախումբը որ այդ մեծ երգին ալիքները  
 կը տարածէ կը նետէ :  
 Լէնինի շուքը կը պտտի ամպերուն մէջ :  
 Քաղաքը չի քնանար ,  
 Կամ կիսարթուն վիճակի մէջ է .  
 Աղմուկէ՞ն թէ Կոմունիզմէն :  
 Կապիտալիզմը ամէն գիշեր գէշ երազներ կը տեսնէ . . . :

\* \* \*

Ամերիկեան քաղաք . . .  
 Բաղամբոխ փողոցներով ,  
 Միլիոններ , միլիոններ կ'անցնին սալալատակներուն  
վրայէն :

Զիքալօ ,  
 Տիթրոյիթ ,  
 Պօսթօն ,  
 Ֆիլատէլիա ,  
 Սան Ֆրանսիսքօ  
 Ամէն տեղ ալ , ո՛վ իմ ընկերներս , կապիտալիզմը իր  
 խնջոյքը կ'ընէ դանդուածներու գլխուն վրայ :  
 Թմրեցուցիչ հաշիշ մը կ'անցնի բոլոր քաղաքներու տա-  
 նիքներէն ու պատուհաններէն ներս կը մխայ :  
 Կապիտալիզմը իր հին յանկերգները կ'երգէ :  
 Երեւակայական պատմութիւնները կը հոսին Նիսկարայի  
ջուրերուն պէս :  
 Նուագախումբերը կ'երգեն մորթուած հաւերու նման :  
 Ռէտիօները կը խօսին ,  
 Ռէտիօները կը ստեն կը զրպարտեն .  
 Երբհրդաւո՞ր պահ  
 Պէտք է խաբել «ամբոխները» ,  
 Զ'ըլլայ որ արթննայ «մեծ դաղանը» . . .  
 Կը խօսի նախադահը «լաւ օրերու» անուշ յոյսերուն մասին

Կը խօսին նաեւ բոլոր եկեղեցիներու խարերայ  
 քարոզիչները :  
 Կը խօսին իրենց գիտցած ու չի գիտցած բաներուն մասին :  
 Եւ հարիւր վաթսուց միլիոն ականջներ կը թնդան , կը ցըն-  
 ցուին , կ'օրօրուին , կը քնանան նոյնատեսակ ձայնե-  
 րու ախտավարակ ալիքներուն տակ :  
 Ամերիկան ականջատէ կը տառապի ,  
 Իմ ընկերներս , ինծի տուէք ձեր ականջները պահ մը  
 եւ ես ճշմարտութեան հեղեղներ պիտի թափեմ անոնց  
 մէջ :  
 Ես ձեզի պիտի խօսիմ ըմբոստութեան մըրիկներով :  
 Դուք պիտի լսէք իմ պատգամներս ու պիտի հասկնաք  
 զանոնք :  
 Ու ես վստահ եմ որ պիտի հետեւիք ինծի ու միեւնոյն  
 ճամբաներէն վեր պիտի գրոհենք :  
 Ու երբ դուք հասկնաք զիս ու շարժիք իմ քայլերուս  
 րիթմին հետ ,  
 Այն ատեն Ամերիկան երաժշտական ականջներով պիտի  
 լսէ այս մեծաթուիչ դիւցազներգութիւնը որ կ'ընեմ  
 ձեր բոլորին փրկութեան համար :  
 Ձեզի է որ կը խօսիմ ,  
 Ձեզի , որ երէկ խուլ էիք ու համբ ,  
 Եւ սակայն այսօր կը լսէք ու կը խօսիք :  
 Դո՛ւք որ ձեր հոգիներուն խորը յեղափոխութեան  
 վառարաններ ունիք :  
 Դուք , որոնց բռունցքները շինուած են ամբակու  
 երկաթներէ :  
 Դուք կ'ուտ ձեռքերով բանւորներ ,  
 Ու արիւնոտած մատներով կանայք ,  
 Դո՛ւք բոլորդ ալ պատրաստ եղէք վաղուայ հրավառ  
 սոնակատարութեան :  
 Տեսէ՛ք կապիտալիզմը կաղացեր է , եւ իր խարխուլ մար-  
 մինն է որ կը քաշըչ տեղէ տեղ :

Դուք պիտի տապալէք այսօրուայ կարգերը եւ նոր ճամ-  
 բաներով պիտի սլանաք :  
 Այս իրիկուն հորիզոնները բոցավառ են եւ ամպերէն վար  
 լուսափրփուր վարդեր կը տեղան :  
 Կարմիրը ներկեր է մթնոլորտին այտերը ,  
 Եւ կարմիրը կը շնչաւորուի բոլոր մարդոց սրտերուն  
 խորը :

\* \* \*

Կապիտալիզմը սնանկութեան անդունդն է հասեր :  
 Առեւտրական տունները կը գոցեն իրենց դռները :  
 Պանքաները կը նստին աղքատներու ունեցածին վրայ :  
 Դրամագլուխը կը հոսի Մօրկընի եւ Բաքըֆէլըրի  
 զանձերուն մէջ :

Ամերիկան գլուխն առեր թաւազուր վար կ'երթայ :  
 Կապիտալիզմը իր ճակատը ժայռէ ժայռ կը զարնէ :  
 Կը մտածէ ելլի մը մասին որ ոճիրին հետքերէն կը քալէ :  
 Պատերազմի դժոխքն է որ կը թառի հորիզոններուն վրայ :  
 Պատերա՛զմ :

Բայց նախագահը կը խօսի «խաղաղութեան» մասին :  
 Թերթերը «խաղաղութեան» թմբուկը կը զարնեն :  
 Պատուելիները երկրաւոր «խաղաղութեան» քաղցրա-  
 հնչիւն երգերը կ'երգեն դոց աչքերով , ու անդոյ  
 դրախտի մասին կը մտածեն :

Պուրժուա փրօֆէսօրները կապիտալի եւ աշխատանքի հա-  
 մազործակցութեան մասին կը ճառեն :  
 Միջազգային տնտեսական վեհաժողովներու եւ խաղաղու-  
 թեան դաշինքներու գաւեշտատրամները կը բացուին :  
 Կապիտալիստները իրարու ձեռք կը սեղմեն ու զիրար կը  
 շնորհաւորեն իրենց «խաղաղասիրական» ջանքերուն  
 համար :

Մինչ երկիրն մէջ ժլտութեան ու ծովակալները ,

89-86589



Բարձրաթոշակ ու պատուաւոր բոլոր աստիճանաւորները  
կը կրկնեն «գինուած չէզոքութեան» սիրուն կատակը :  
Լատին Ամերիկան արդէն սկսեր է արեան խրախճանքներ  
ընել :

Ճարտնական իմբէրիալիզմը Չինական հողին վրայ մար-  
դակերութեան մարդանքներ կ'ընէ :

Հիթլէր կատողեր է եւ հազար ինն հարիւր եւ տասն եւ չորսի  
ուազմափորձերով կը յագեցնէ իր արիւնսխառն երե-  
ւակայութեան մեռելահոտ ծալքերը :

Գերեզմաններ եւ դիակներ կը նշմարուին ամէն կողմ :

Սուիններ երկինք կը բարձրանան եւ վար կ'իյնան :

Թնդանոթները կը պոթկան մէկ անգամէն եւ կը լռեն :

Օղանաւերը ձերմակ դրօշակներով թչնամիւն կողմը  
կ'անցնին ,

Ու զինուորները ալ չեն կրակեր իրարու . . .

Անոնք կ'ուլան իրենց յիմարութեան վրայ :

Եւ կը գրկուին իրարու հետ Եղրայրական  
ողջագուրումներով :

Ամերիկա՛ դէպի ո՞ւր . . .

Կապիտալիզմը կանգնած է թումրի մը սուջեւ :

Մօտեցեր է վախճանը :

Ու երբ դուք օր մը լսէք համաշխարհային պատերազմի  
մասին ,

Քյն ատեն ո՞վ իմ ընկերներս , թող ձեր աչքերը դէպի  
Ուաշինգթըն դառնան :

Գիտցէ՛ք որ այդ օրը կարմիր դրօշակը Սպիտակ Տան գա-  
գաթը պիտի ծածանի ,

Եւ Լէնինը պիտի տիրէ աշխարհին . . .

\* \* \*

Հիւսիսէն հարաւ խոշոր ազատանդներու պէս բլուրներ  
կան մեր ճամբուն վրայ :

Հեռուէն բարձրարեւձ լեռներ իրենց վեհապառ գագաթ-  
ները երկինքի կապոյտին մէջ կը խրեն :

Մենք անտառներ ունինք հինգհարիւրամեայ ծառերու եւ  
վայրի պտուղներու , որոնք լեռնակողերուն վրայ  
փոռած են ամեհի դարունհերու պէս :

Լայնատարած դետեր՝ պղտոր ու վճիտ ջուրերով , կը  
խառնուին Միսիսիպիի յորդահոսան ու համատարած  
խոյանքին :

Կապոյտ լիճերուն վրայ կանանչազօծ ամպեր կը պտտին :  
Հովը սաստիկ կը վազէ եւ երբեմն խօլական շուրջպարեր  
կը դառնայ հարաւի երկինքներուն մէջ :

Երբեմն ան իր մրրկահաւազ յորձանքին մէջ քաղաքի մը  
ականջներուն կը փակի եւ գայն կրկնալի մը պէ՛ս եր-  
կինք կը հանէ :

Քայց երթանք , ասֆալթէ լայն ու անհատնում պողոտա-  
ներով , որոնք չուանացանցի մը պէ՛ս նետուած են  
Ամերիկայի վրայ :

Իմ ընկերներս , շտապե՛նք , որովհետեւ մենք կուզենք  
չափել Ամերիկայի լայնքն ու երկայնքը .

Մեր ճամբորդութիւնը տակաւին մեզ հառաւոր երկինքներ  
պիտի տանի այս հսկայ վրանի հովանիին տակ :

Մհաւասիկ ձեզի Հարաւը սեւ . . .

Հարաւը Վիրճինիական արիսթոքրատիայի ,

Եւ պարտադիր աշխատանքի ,

Հարաւն ահաւոր ,

Ուր դար մը աւատական ստրկատիրութիւնը նախնիներ  
գործեց ,

Մինչեւ որ սուրի եւ արեան միմոտական կոտորածէ մը  
յետոյ ան փոխակերպուեցաւ կապիտալիստական  
ստրկատիրութեան :

Նայեցէ՛ք այս ծովէ ընդարձակածաւալ դաշտերուն , որոնց  
վրայ բամբակի լուսաբաշ աստղաշխարհ մը կը  
վէտվէտի :

Նայեցէ՛ք մինչեւ հեռուի սահմանները ուր բամբակը  
ծխախոտին հոտը կը ծծէ :

Այս բոլոր տարածութիւնները սեփականութիւնն են մէկ  
մարդու :

Հարաւի ստրկատիրոջ . . .

Որ իր աղնուական արիւնով կը պարծենայ եւ հատորներ  
ունի սերնդաբանական՝ իր այսօրուայ արիւնը առա-  
ջին դաղթողներու հետ կապող :

Թէքսաս ,

Արապամա ,

Լուիսիանա ,

Թէնիսի ,

Հարաւը իր սպիտակ տէրօրով ,

Սպիտակ հիւծախտով :

Հարաւը իր արծաթէ գերեզմանին մէջ այս լուսափրփուր  
դաշտերուն վրայ :

Ծնչեցէ՛ք այս տաք ու կիզիչ օդը եւ ձեր թմբերը շահա-  
գործուած աշխատանքի այրուցքով պիտի կսկծան :

Բամպակի ամէն մէկ փրփուրին վրայ սեւ քրտինքի մը  
վշտածոր աղը կայ ծանր :

Առաւօտուն դանք այս դաշտերուն վրայ :

Առաւօտուն երբ լայնաբերան արեւ մը պրոնդէ , հրարո-  
րոք ճառագայթներ կը տեղայ :

Հասարակածային տաքութիւն մը կը լայննայ ու հեղձու-  
ցիչ շունչով մը կը քսուի քրտնաթոր մարմիններուն :

Այս բոլոր մարդիկը որոնք արեւուն հետ դուրս ելան , զո-  
հերն են այդ նոյն արեւին , որ այրեր ու սեւցուցեր է  
բոլորին ալ դէմքերը :

Ծեր , կին , երախայ , մատաղատի աղջիկներ ցրուած են  
դաշտին վրայ :

Բամպակահաւաք :

Անոնց կըքած շուքերը կիյնան արծաթէ ծովուն վրայ , որ  
երթալով արեւին բոցեղ շունչով կ'ալեկոծի եւ ստուե-  
րախաղ մը կ'սկսի :

Խարաղանը պատրաստ է ամենուն գլխուն :

Փիղի մարմնով եւ գոմէշի գլխով մարդիկ կը հսկեն աշ-  
խատողներուն վրայ :

Աւ չուա՛խկ . . . կ'իջնէ հարուածը երբ մէկը շունչ մը  
կ'առնէ եւ մէջքին ոսկորները կը շտկէ պահ մը :

Հարսին մէկը կը մարի եւ բամպակի կոյտի մը վրան  
կ'իյնայ :

Արդանդին մէջէն անօթի դաւակն է որ կը խլրտի , մինչ  
արեւին տակ ձգուած երախան կտոր մը հացի հա-  
մար կ'ուլայ :

«Տարէ՛ք դայն այստեղէն ,» կը հրամայէ հսկիչը ,

«Այլեւս չի կրնար աշխատիլ , հիմայ թափ տուէք ձեր  
մատներուն :

Շուա՛խկ . . .

Հարուած հարուածին հետքը կը լղէ . . .

Աւ մարդիկ կ'աշխատին անընդհատ , ցաւով , տառապան-  
քով , քրտինքով :

Յոգնա՛ծ . . .

Անհոգի՛ . . .

Դիակներ՛ր . . .

Կ'աշխատին որքան որ կրնան եւ իրիկունը կը կծկուին  
իրենց ցածլիկ խրճիթներուն մէջ ուր կեանքի զար-  
հուրանքը հազարատամ վիշապի մը պէս կը պառկի  
իրենց երեւակայութեան մէջ :

Հարաւի արիւթորաթը սակայն նոյն գիշերը սառցամե-  
քնաններով զովացած իր պալատին մէջ պարահանդէս  
կ'ուտայ :

Լոնտոնի մէջ բամպակին գինը բարձրացեր է ,

Օրալարձերն ալ կրնայ կրճատել ,

Ան քաղցած կ'ղգայ ,

Ծարաւ է շահագործումի ,

Կը պարպէ բաժանիները շամբայնի ,

Հարաւի կապիտալիզմը գիշերները բամպակ ու ծխախոտ  
կ'երազէ :

Եւ իր ականջը Լօնտօնի, Չիքակօյի եւ Նիւ Եօրքի սակա-  
րաններուն է լարուած :

Տօլարնէ՛ր, տօլարներ, տօլարներ,

Աւելի տօլարներ,

Սեւ զրտինքներով,

Աղի արցունքներով

Անէճքի եւ հայհոյութեան թոյներով վարակուած  
տօլարներ,

Հարաւը տօլարներու դերի,

Հարաւը արեան ծարաւ

Հարաւը սեւ դերեղմաննոց :

\* \* \*

Իմ ընկերներս, դուք Հարաւը չ'տեսաք տակաւին իր  
բոլոր զարհուրանքին մէջ :

Դուք չ'տեսաք զայն երբ ան իր խելքը հովերուն կը նետէ  
եւ բերնէն փրփուրներ կը թափէ :

Հարաւ՛ը . . .

Երբ ողջ զոհեր կուզէ լափելու համար . . .

Մարդկային տաք արիւն . . . :

Դուք հանդիպած էք երբէք ծածկուած դէմքերով եւ սա-  
տանայի աչքերով ձիււորներու,

Սպիտակ սաւաններ կը ձգեն անոնք իրենց վրան եւ զիշեր-  
ները դուրս կ'ելլեն ուրուականներու պէս :

Եւ մեր Հարաւի սեւ եղբայրները տակաւին կը հաւատան  
թէ ուրուականներ կան, որոնք զիշերները մութ ան-  
կիւններու մէջ կը սողան :

Այդ ձիււորները Գու Քլիւքս Քլաններ են :

Հարաւի կապիտալիզմին դահիճները :

Իրենց հողիներուն մէջ դարերու բարբարոսութիւնն է  
կուտակուեր :

Որոնք կը սիրեն մարդու միսը հում,

Եւ ոսկորներ կը կրծեն,

Լինչահարողներ,

Կապիտալիզմը դիւահարած . . . :

Տեսէ՛ք, փողոցին մէջ ութսունամեայ ծերունի մը կը  
քաշքշեն,

Ձեռքերէն կապեր են շղթայ մը եւ կուրծքը քարերուն  
կը զարնեն :

Երբեմն մէկը աքացի մը կ'ուտայ մէջքին եւ կողէն դաւա-  
դանի մը ծայրը կը միտէ :

Արիւնուշտ լինչահարողներու ամբոխ մը զոհը կը տանի  
քաղաքէն դուրս՝ անտառին մէջ :

Հոն ծերուկը ծառի մը կը կապեն եւ դանակի մը ծայրով  
աչքին մէկը կը ճեղքեն :

Լոյսը շատոնց չուեր է միւսէն, երբ օր մը խարազանին  
կոթը դպաւ անոր :

Երկաթէ դնդով մը կը փշրեն խեղճին ճակատը, որմէ  
արիւնը դուրս կը ժայթքի եւ կարմիրով կը ներկէ  
սճրագործներու դէմքերը :

Կատղած մէկը կը խածնէ սեւին ականջը եւ կը պոռա

«Մեռցուցէ՛ք անիծեալը . . . »

Բռունցքի եւ քարի հարուածներ կ'իջնեն դէմքին վրայ,  
մինչեւ որ արեան եւ վէրքի խառնուրդ մը ցաւին ու  
հողեվարքին կնիքը կը դնէ հոն :

Ու յետոյ ոտքերէն կը կապեն ձիււ մը ետին որ  
քառասամբակ կ'արշաւէ,

«Արի՛ւն . . . արի՛ւն . . . » կը դոյնն բոլորը մէկ իրենց  
մատները լղելով :

Ի՞նչ էր մեղքը ծերուկին, որուն դիակին վրայ երկու  
չուններ իրարու կոկորդ կը պատուեն հիմա :

Ան համարձակեր էր պոռալ . . .

«Ա՛լ կը բաւէ, անիրաւ . . . »

Երբ հսկիչը ոտքերուն տակ սեւ գործաւոր մը  
կը ճզմէր . . . :

Ուրիշ սեւամորթ երիտասարդ մը յիտուն սէնթի իր շաքա-  
թականը ուղեց տիրոջմէն, որ մերժեր էր վճարել :

Կռիւ . . . :

Պէտք է մորթել . . .

Ոստիկանները բռներ էին դայն ծառաստաններուն մէջ ու  
ամբոխին յանձներ ,

Կը պառկեցնեն գետինը ու խոշոր քար մը կը ձգեն դանկին  
վրայ :

Յաւէն յանկարծ կը ցնցուի ու գերմարդկային ուժով մը  
կը ճողոպրի մարդասպաններուն ձեռքէն :

Կը հասնի հիւանդանոց , ուր կը կապեն իր գլուխը վէրքով  
ուռած :

Վրայ կը հասնին լինչահարողները :

Կը վերցնեն վիրաւորը անկողնէն ու կը տանին քաղաքին  
ծայրը :

Կը վերցնեն գլխուն կապերը ու կը քերթեն մորթը :

Արիւնը կը հոսի յորդ ու երիտասարդը ցաւէն քարացած՝  
կիսանուաղ է արդէն :

Կը կապեն ոտքերը եւ գլխի վար ծառէն վեր կը քաշեն ու  
յանկարծ կը ձգեն վիրաւոր գլխուն վրայ , որ դաշոյնի՝  
մը ծայրին կը դամուի :

Այնուհետեւ դանակով մը կը մորթեն զոհը ճիշդ այնպէս  
լինչպէս ոչխար մը :

Գլուխը կ'առնէ մէկը եւ գնդակի մը պէս վեր կը նետէ :

Ուրիշ մը թեւը մէկ կողմ կը շարտէ :

Դանակի ճեղք մը աղիքները դուրս կը թափէ :

Վիզէն վար արիւնը տաք կը հոսի եւ կը լճանայ խոտին  
վրան :

Ամբոխը կը հեռանայ գայլերու վոհմակի պէս ,

Ամէն մէկը իր նախճիրով հպարտ ,

Արիւնով գինով :

Գիշերը երբ անտարբեր լուսին մը ճերմակ ներկ մը կը  
սրսկէ անդամահատուած դիակին վրայ , ազուաները  
գիրար կը կտցահարեն աղիքները բերնէ բերան

քաշելով :

\*

\*

\*

Այսպէս է Հարաւը մեր , ո՛վ իմ տրտմաթախիծ  
ընկերներս :

Բայց դուք պիտի չ'յուզուէիք ,

Ու տկարութեան ոչ մէկ նշան . . .

Մինչդեռ ձեր աչքերը խոնաւցեր են ,

Ու կը տեսնեմ որ ձեր սրտերը արագ կը բարախեն :

Չեմ դատապարտեր ձեզ ,

Բայց չեմ ներեր երբէ՛ք ձեր տկարութիւնը :

Ոգի առէ՛ք

Եւ եթէ կ'ուզէք ինծի հետեւիլ ,

Քաջութեամբ դատեպնդուեցէք փոխանակ խղճահարուելու

Եւ յեղափոխութիւն քարոզենք Հարաւի սեւերուն ,

Ու կուրինք անոնց հետ կողք կողքի :

Ըսենք անոնց .—

«Եղբայրներ ու քոյրեր ,

Ուշքի եկէ՛ք ,

Դուք մարդեր էք ,

Ու մարդու պէս սպրելու իրաւունք ունիք :

Կապիտալիզմը ձեզ անասուններու տեղ է դրած ,

Ձեր մարմինները մեքենաներու տեղ կը զործածէ :

Ձեզ կը չարչարէ ,

Ձեզ անօթի կը ձգէ ,

Ձեզ իրարմէ կը բտօնէ ,

Ձեզ կ'սպաննէ ,

Ձեզ լինչով կ'ուտէ . . .

Ձեզ կ'ոչնչացնէ . . .

Արթնցէ՛ք . . . : »

Ու անոնք կարող են յիշաւի օր մը ոտքի կանգնիլ ,

Մ.յն ատեն ,

Ա՛հ այն ատեն

Պեւ Հարաւը եւ սոցիտակ Հիւսիտը ,

Եւ Յրեւելքը ու Արեւմուտքը ,

Բեւեռներու սառերով եւ ովկիանոսներու ջուրերով խեղ-  
դամահ կ'ընեն կապիտալիստ Ամերիկան,  
եւ իրենց իշխանութեան փառքը կը հաստատեն այս  
երկրին վրայ:

Կոմունիզմը հոս ալ կուգայ:  
Տեսէք սեւամորթերը ինչպէս կը ճանչնան դաշն. իրենց  
մէկ եղբոր պէս:  
Եւ Հարաւն ալ ահէն կը դառնայ . . .  
Կարծես վիթխարի ուրական մը դաշն երկինք կը հանէ:  
Երկինքը խաւարեր է կապիտալիզմին վրայ,  
Կոմունիզմի կայծակները կը փայլատակեն սեւ ամպերուն  
մէջէն . . . :

Կապիտալիզմը թող սոսկայ:  
Հարաւը կ'արթննայ,  
Լինչի Հարաւը,  
Ահի Հարաւը,  
Մահի Հարաւը . . .

\* \* \*

Ճմեռը երբ կատաղութենէն իր սպիտակ մազերը հովերուն  
կ'ուտայ,  
Մերկ ծառերուն կը փաթթուի եւ իրարու կը դարնէ  
զանոնք:  
Երբ ձիւնը կ'իջնէ մեր տանիքներուն վրայ,  
Եւ գիշերները օդը կը սառի սպառնալից ամպերու ծան-  
րութեան տակ,  
Հարուստը երբ իր տաքուկ սենեակին մէջ հաճոյքի համ-  
րիչներով կը խաղայ,  
Այն ատեն, իմ տրտում ընկերներս,  
Գիտցէք որ միլիոնաւորներ կան այս երկրին մէջ որոնք  
ձմեռը իրենց ծոցին մէջ կը ննջեն:  
Միլիոններ, քուրջերու մէջ փաթթուած,  
Յուրաչէն դողահար . . .  
Արոնց կրակները գիրար կը ծեծեն,

Յւ որոնց ատամներուն մէջ կը փոշխանայ իմաստը  
կեանքին . . .  
Երբ հարուստը քրտինքէն կը մերկանայ, աղքատին դիակը  
փողոց կը մնայ:  
Քաղաքակրթութիւնը իր մեռելներն ալ չուզեր թաղել:  
Ոճրածին մայր՝ որ իր դաւակները կը խեղդէ . . .  
Երբ ամպերը սեւ ոստայնի մը պէս կը հլուսուին  
քաղաքին վրայ,  
Եւ շառաչիւն ապտակի մը նման վար կ'իջնեն:  
Երբ բեւեռային քամին հիւսիսի մէջ գիւնովցեր է եւ գէշ  
երազներով կը գալարուի ու կ'իյնայ մեր դռներուն  
առջեւ:  
Փլօրիտայի մէջ արմաւենիները եւ սլանանեսի ծառերը  
թարմ կ'ըլլան կեանքի հեղուկով:  
Հարաւի դաշտերուն վրայ ծաղիկները կայծկլտուն հրդեհ-  
ներ կը ձգեն:  
Օդը կ'օրորուի գաղթական թռչուններուն սիրատարի  
երգերով:  
Ասիկա այն ժամանակն է երբ էգ այծեամբ արուն կը  
փնտռէ  
Եւ բնութիւնը անհուն սիրերգութեան մը հոգեպարար  
չունչով կ'ողողէ ամէն ինչ:  
Երբ հիւսիսը ձիւնէ երկինքներուն տակ թմրած է, հա-  
րուստները կը հաւաքուին Մայամիի գաղջ ծովափ-  
ներուն վրայ եւ իրենց ծոյլ կեանքերը հաճոյքի օր-  
րաններուն մէջ կը ձգեն:  
Հոս կը հաւաքուին՝  
Բոլոր միլիոնատէրները,  
Աւաղակները,  
Քսակահատները,  
Շահագործողները,  
Պետական մարդիկ,  
Դերասանուհիները,  
Քաղաքապետները,

Վէնէրախտաւորները,

Ապուշները

Եւ շատակերները :

Տաք աւաղներու եւ դաղջ ճառագայթներու մէջ կը թաղուին եւ կը դիտեն ծովը որ կարծես թէ սոսկ իրենց համար եղած ըլլար :

Մարմարաչէն բոլոր պանդոկները վարձուած են այստեղ : Գիշերները տանիքներու վրայ կը շարունակուի խրախճանութիւնը :

Սեղանները կը շարուին,

Եւ ծուլութենէն յոգնած մարդիկ կուզան քով քովի,

Բոլորն ու լողանքի կիսամերկ ծածկոյթներով :

Վաթսունամեայ ծերունի մը, որ սպիտակ մօրուք ունի, իր ծունկին վրան կ'առնէ աղջնակ մը որ հաղիւ քսան կ'երեւի :

Կը համբուրէ դայն վաւաչտութեամբ եւ աչքերուն մէջ կը նայի փոթորկոտ աշունի մը պէս որ դարունն է գրկեր :

Լուսինը վերէն վար կը հոսի շողերոյ լոյսերու մէջէն .

Ծովը կը ծփայ ծառերուն ծիծղուն ծափերուն տակ :

Կիրքը կը խնդայ :

Սատանան կուլայ ուրախութենէն :

Ամօթը գլուխն առեր ծովն է նետուեր,

Մայամին այս գիշեր բողանոց է դարձեր . . . :

\* \* \*

Հոլիվո՛ւտ . . .

Ինչո՞ւ համար ձեր աչքերը կը շնան լոյսերու

առատութենէն,

Բայց, կեցէ՛ք պահ մը այս շքեղ պարտէզին դռան առջեւ

Ուր հարիւր հազարաւոր մարդիկ իրենց սրտերը

ողջակիզեցին :

Իրենց սրտերը փառքերու եւ աստղերու լոյսերուն մէջ

փտուցին :

Հոլիվո՛ւտ . . .

Մեղքի անտառ,

Ուր անմեղութիւնը դառնուելի մը պէս մորթուեցաւ,

Երբ առաջին լոյսը սլալաց անոր երկինքին վրայ :

Հոլիվո՛ւտ . . .

Աշխարհի մէջ ուրիշ աշխարհ մը նոր՝

Միլիոնատէր դերասաններու :

Ֆիլմի թագաւորութիւն,

Ուր դրամի սիրոյն հեշտանքը աճուրդի է հանուած,

Հոլիվո՛ւտ . . .

Խելակորոյս Ամերիկան իր անբարոյութեան դասերը անկէ կ'առնէ,

Ուր ամէն մարդ տարին տասն անգամ կ'ամուսնանայ :

Անկողին փոխելը այնքան դիւրին է հոն, որքան հին

հազուստ մը :

Հոլիվո՛ւտ . . .

Ուր կապիտալիզմի դառամած դէմքը կը ներկեն արթիւ-

թիւ ձեռքերով եւ արթիւթիւք գոյներով,

Եւ յաւիտենական երիտասարդի մը պէս կը ներկայացնեն

դառամած այդ աւաղակը :

Հոլիվո՛ւտ . . .

Խաբեքայութեան ճարտարարուեստ,

Որուն դեղահատերը

Երջանիկ հնազանդութեան,

Համբերութեան

Եւ յոյսի թմբիրները կ'ուտան մեր երակներուն :

Հոն կը պատրաստուին գլուխ գործոց պատկերներ

«սիրով» ներկուած . . . :

Մերկ սրունդներ,

Ծիծեր, բաց, պարտէզի կեռասներուն պէս,

Գրգռիչ . . .

Ձգայախար,

Գիրկընդխառնումներ . . .

Տա՛ք,

Ֆիլմեր որոնց մէջ համբոյրներու պատերազմ կայ  
 Եւ հարուստ հերոսին «սէրը» միշտ կը յաղթանակէ,  
 Աղքատ աղջիկն ու օտարական տղան միշտ անձնասպան  
 կ'ըլլան:

Փրօփականտի դասագրքեր՝  
 Ամերիկեան դրօշակներով կողադարդուած,  
 Որոնք կը սորվեցնեն մարդ սպանելու եւ «հայրենիքին»  
 պատիւը ոճիրով պաշտպանելու արուեստը նրբին:  
 Երբ ներս մտնէք թատրոններէն, ո՛վ իմ ընկերներս,  
 ձեզ դաւաճաններ պիտի կոչեն եթէ ղինուորին քաջու-  
 թիւնը չ'ծափահարէք, եւ աստղադարդ դրօշին առջեւ  
 չ'խոնարհիք:

Հոլիվուտի Ֆիլմերուն մէջ կեանքը յաւիտենական  
 թագաւորութիւն է,  
 Ամերիկեան երջանիկ ընտանիքներու դրախտ,  
 Ամերիկեան անիւներու վրան կը քայլէ հոն:  
 Եւ ամէն դործաւոր կանանչ բլուրի մը վրայ ամառանոց  
 մ'ունի:

Հոլիվուտը իր մերկ մարմինը կը ցուցնէ, որպէսզի կիրքէն  
 դողահար մարդիկ հաշիւամոլներու պէս իր ոտները  
 լղեն:

Հոլիվուտ կը դովէ դէր փօլիթիչըններն ու նենդ  
 կատավարիչները:

Ան ոճիրը հերոսին գահին վրան կը բաղմեցնէ  
 Եւ դուրիւր պատուի ու մեծութեան թագերով կը զարդարէ:  
 Այսպէս է Հոլիվուտ,  
 Այսպէս է Ամերիկայի Հոլիվուտը,  
 Այսպէս է Ուօլ Սթրիթի Հոլիվուտը,  
 Լոյսերու մէջ բռնկող այս անամօթ մերկութիւնը,  
 Կրքոտ դերասանուհիներու բողանոց,  
 Հոլիվո՛ւտ,  
 Ադամանդաչող անուն,  
 Որուն մէջ «աստղեր» կը վառին,  
 «Աստղեր» կը մարին,

Եւ սահայն յաւէտ կը փայլի անբարոյութեան այս աղա-  
 մանդը Սաղաղականի կապոյտ ջուրերու մէջէն դըտ-  
 նւած . . . :

\* \* \*

Որքա՛ն վիշտ ու թախիծ կայ ձեր դէմքերուն վրայ,  
 Ո՛վ իմ հերոսական ընկերներս,  
 Դուք որ լոյսի եւ խաւարի,  
 Յոյսի եւ զրկանքի ճամբորդութիւնը ըրիք իմ հետս:  
 Ժպտեցէ՛ք,  
 Զ'ըլլայ որ ձեր կամքը երերայ,  
 Եւ չ'ըլլար որ կզէք ձեր տեսած ոճիրներուն եւ անիրաւու-  
 թիւններուն ահաւորութեան տակ:

Մենք տակաւին ընելիքներ ունինք:  
 Մենք տակաւին մոռցուած մարդոց պիտի այցելենք եւ  
 այրիներուն միտիթարութիւն պիտի ըլլանք:

Որբերուն պիտի օգնենք,  
 Եւ բոլոր իրաւազուրկներու դատին պաշտպաններ պիտի  
 ըլլանք:

Դուք տեսա՞ք արդեօք այն թարմաշունչ աղջիկները,  
 որոնք մեզի հանդիպեցան երբ տակաւին անբարոյու-  
 թեան դէմքը չէինք տեսած մենք:

Կը յիշէ՞ք անոնք ի՞նչ արուեստական ժպիտներով  
 մօտեցան մեզի:  
 Թախսանձագին բան մը կար անոնց նայուածքներուն մէջ:

Անոնք մեզի ըսին —  
 «Մենք կը ծախենք ձեզի մեր մարմինները,  
 Մեր ամբողջ ունեցածը . . . »

Ու կը յիշէ՞ք ինչպէս անոնցմէ մին երբ նուէր մը օտացաւ  
 մեզմէ, մեր բոլորին ալ վիզին փաթթուեցաւ,  
 Եւ լացաւ աղիողորմ ձայնով:

Մեզի պատմեց իր տխուր կեանքին պատմութիւնը:  
 «Ստիպուած էի, ըսաւ, որպէսզի ծնողքս չի մեռնին:»

Ու մենք անկէ յետոյ տասնեակ հազարներ տեսանք,  
 Բոլորն ալ նոյն դառնակակիծ, մատաղ հոգիները . . .  
 Մենք հանդիպեցանք տարիքոտ մայրերու ալ, որոնք նոյն  
 առեւտուրը կ'ընէին պատառ մը հացի կամ տաք մահ-  
 ճակալի մը համար :  
 Նոյն իսկ մենք տեսանք ծեր կիներ . . .  
 Չորրօր ծիծերով եւ թորչոմած շրթներով, որոնք պատ-  
 րաստ էին դիմաւորելու մը հետ դրկուելու ճաշի մը դնով :  
 Մենք տեսանք այդ բոլորը եւ մեր հոգիները հուրով ու  
 արդահատանքով լեցուեցան :  
 Մենք տեսանք այդ բոլորը ու գոչեցինք .--  
 Անպատիւ կապիտալիզմ :

\* \* \*

Սիէթլի մէջ անդործներու բանակ մը քաղաքապետարանն  
 է դրաւեր :  
 Ուսմակալարութիւնը ռամիկին դէմն է ելեր :  
 Կառավարութիւնը զինուոր է հաներ . . . :  
 Արցունքի ռումբեր, զնդացիներ, սուիններ . . .  
 Աւօլ Սթրիթին աչքերը շիւ կը նային :  
 Կառավարիչին հեռախօս կ'երթայ, որպէսզի զինուորական  
 ջոկատ մը զրկուի Ուօլ Սթրիթի պաշտպանութեան  
 համար :  
 Արագահարուածներ կը շարունակ քառասն-յարկեայ շէն-  
 քերու դռներուն եւ պատուհաններուն առջեւ :  
 Պանքաներուն առջեւ դրուած պահակներուն թիւը կը  
 կրկնապատկուի :  
 Իլլինոյի մէջ գործաւորները գործադուլ են  
 յայտարարած :  
 Նիւ Ինկլէնտի հիւսուածեղէնի եւ կօշիկի գործաւորները  
 միքիմի են կազմեր . . .  
 Ուօլ Սթրիթ կը զինուի :

\* \* \*

Ֆառաստուն եւ ութը նահանգներու մայրաքաղաքներուն  
 վրայ քաղցարչաւ կայ այսօր :  
 Ամերիկան հաց կը պահանջէ . . . :  
 Հա՛ց, աւելի՛ հաց :  
 Ուօլ Սթրիթը նորէն կը սարսռայ :  
 Ուաշինկթըն կարծես հրդեհէ մը պաշարուած է  
 խոստումներ . . . խոստումներ . . .  
 «Ամէն ինչ պիտի տանք ձեզի . . .  
 Բիչ մըն ալ համբերեցէք . . . : »  
 Մենք կ'ըսենք կապիտալիստներուն .--  
 «Ամեն ինչ պիտի առնենք ձեզմէ,  
 Բիչ մըն ալ համբերեցէք . . . : »  
 Ուօլ Սթրիթ կը զինուի :  
 Երբ հովը քիչ մը սաստիկ կը փչէ . . .  
 Ուօլ Սթրիթ կը զինուի :  
 Ուօլ Սթրիթ վախէն նապաստակ է դարձեր :  
 Ուօլ Սթրիթ ջերմ ունի :  
 Մահացու ջերմ :  
 Կապիտալիզմը փետուրի պէտ օդին մէջ կ'երերայ :  
 Պղպջակի մը պէս կը ծաւալի . . . :

\* \* \*

Ամերիկա՛ . . .  
 Որուն գանձերուն մէջ կուտակուած է ոսկիներու  
 աշխարհ մը . . .  
 Համատարած աղքատանոց մըն է  
 Քսան միլիոն անդործներով,  
 Ֆառաստուն եւ երկու միլիոն անօթիներով :  
 Ամերիկան այսօր հացի փշրանքներով կը կերակրէ այդ  
 միլիոնները :  
 Երէկ կ'ամ չնար պետական նպաստ տալ

«Երբ մարդիկ նպաստ կ'ստանան, ծուլութեան կը վարժուին» կ'ըսէր ճարպահոտ Հուլլըր :  
 «Թող անոնք մեռնին, սովահար ըլլան, եւ աշխատասէր մնան», կը տրամարանէր Հուլլըր, որ օրական ութն անգամ սեղան կը նստի եւ շատակերութենէ կը տառապի :

Այսօր պետութիւնը իր միտքն է փոխեր . . .  
 Մեծ քաղաքներու մէջ անօթիներ կողոպուտի սկսան :  
 Խանութներու ապակիները ջախջախեցին եւ հաց ու ուտիլիք յսփշտակեցին :  
 Աղարակապանները դործադուլ կ'ընեն :  
 Պէտք է ուրեմն անօթիներուն քիչ մը հաց տալ որպէսզի դանդաղօրէն մեռնին :  
 Եւ Ամերիկա իր դաւակները կը կերակրէ այս նեխած խոհանոցին մէջ ուր խոհարար կայ ու կերակուր չ'կայ :  
 Եւ մարդիկ սովն է որ կ'ուտեն, մահը կը խմեն եւ դերեզմաններու մէջ կը ներհեն :

\* \* \*

Կապիտալը կը հաւաքուի սակայն կեդրոնը . . . :  
 Միլիոնատէրները օրէ օր աւելի ու աւելի կը յղփանան իրենց եկամուտներուն հաճոյքովը :  
 Վայելքը ամէն ժամ անոնց փարթամ տուններուն մէջն է :  
 Քառասուն հատ սպասաւոր կը պահէ ամէն միլիոնատէր, եւ տարուայ չորս եղանակներուն հետ իր բնակավայրը կը փոխադրէ տարբեր կլիմաներու տակ :  
 Որսով եւ կօլֆով կ'անցնէ իր ժամանակը  
 Եւ Ռօլլ Ռօյսերու մէջ նիկրօ շօֆէօրներով կը պտտի ծառուղիներու վրայ :  
 Օֆիսին աղջիկները կը համբուրէ,  
 Սեռային աղտոտ կատակներ կը պատմէ լուրջ պահերուն մէջ :  
 Միլիոնատէրին կեանքը ճոխութիւն է, դեղխութիւն է, անբարոյութիւն է :

Սն դիշերները նուազախումբեր կը վարձէ .  
 Եւ հոչակաւոր պարուհիներ կը հրաւիրէ իր տունը,  
 կը խմէ լիառատ շամբայն, որուն մէջ դեղեցիկ գերասանուհի մը իր մերկ մարմինն է լուացեր . . . :  
 Փարիզէն բերուած սեռազրգիւ պատկերներու հատորներ կը թղթատէ :  
 Իսկ տիկի՞նը . . .  
 Ռ'հ, ան կը բանայ իր կուրծքը եւ ծիծերը անուշահոտութեամբ շփել կուտայ տան սպասաւորին :  
 Էրմին մուշտակը ուսին օրէրա կ'երթայ :  
 Օրէրա կ'երթայ ցուցնելու համար նախ իր մերկութիւնը, իր աղամանդեղէնները,  
 Իր հագուստին ծայրերը,  
 Իր սրունդները,  
 Եւ իր ժառանգուած ձեւերը, երբ բեմին քովն է նստեր եւ հեռադիտակով դերասանին քթին կը նայի :  
 Միլիոնատէրը կը վայելէ ամէն տեղ,  
 Ամէն ինչ,  
 Աղքատն է որ իր «բաղդին» համակերպ կը չտրչտրուի չը՝ քաւորութեան եւ շահագործումի լուծերուն տակ :  
 Կապիտալիստը կը մտածէ իր շահերուն մասին,  
 Կը մտածէ իր կօլֆին,  
 Կնոջ բարեկամուհիին,  
 Օֆիսի աղջկան ծիծերուն,  
 Այսինչ դերասանուհիին սպորտին եւ սրունդներուն,  
 Նաւապոտոյտներու,  
 Շամբայի . . .  
 Համբոյրի,  
 Կիրքի,  
 Յագեցումի,  
 Նորէն կիրքի,  
 Դրամի . . .  
 Կիրքի մասին :

\* \* \*

Մեր քաղաքներուն մէջէն կոմունիզմը կ'անցնի,  
Եւ տեսէք ինչպէս հասակ է առեր այս պատանին:  
Իր բազուկները այնքան հուժկու են,  
Ու աչքերը այնպէս կենդանի ու հրաւառ,  
Ան աղքատին դուռը կը բաղխէ եւ ժպիտ ու համբոյրներ  
կը ձգէ:

Ան կ'ողջունէ ու կ'ողբերէ բոլոր չքաւորները,  
Զրկուածները,  
Շահագործուածները.

Անտէրները,  
Տառապելալները,

Բոլոր անոնք որ ծարաւի են արդարութեան սիրոյ,  
Ու երբ այս պատանին հարուստներու թաղէն կ'անցնի,  
միլիոնատէրները մահուան դոյնը կ'առնեն եւ օգնու-  
թեան աղաղակներ կ'արձակեն:  
Կը ձերբակալեն կոմունիստ պատանին ու դատարան  
կը տանին:

«Յանցաւոր է» կը յայտարարէ դատաւորը,  
«Ան տարօրինակ խօսքեր կ'ըսէ, զորոնք երբ ժողովուրդը  
հասկնայ մենք կորսուած ենք:

Յանուն օրէնքի, պատժեցէ՛ք զայն:

Լեզուն հանեցէ՛ք ամէնէն առաջ:

Ու նայեցէ՛ք որ բանտէն կենդանի դուրս չ'ելլէ:

Վտանգաւոր է ան մեղի համար:»

Ամերիկեան ստիկանութիւնը գլուխը կ'անցնի միջնա-  
դարեան տանջանքի գործիքներուն:

Հաւատաքնութեան Ատեանը հոս կը փոխադրուի:

Հարցում հարցումի կը յաջորդէ,

Օրերով անբուն կը պահեն կոմունիստ պատանին:

Բերանը կը գոցեն որպէսզի չնշահեղձ ըլլայ,

Պաղ եւ տաք ջուրին մէջ կը խոթեն զայն,

Ականջին մէջ լուցկի կը վառեն.  
Լեզուն դուրս կը քաշեն,  
Մատներուն ոսկորները կը կոտրեն,  
Ստամոքսին վրայ երկաթ կը դնեն,  
Մարմինը կը տաղեն,  
Եղունգները կը քաշեն  
Դանակով միսը կը կտրեն,  
Շողիով սենեակին մէջ կը դնեն,  
Դադաղի մը մէջ կը պարփակեն,  
Մեռելի հետ կը պահեցնեն:  
Կոմունիստ պատանին խրոխտ է ու անայլայլ:  
Ան այս բոլոր ցաւերը կը կլլէ հողիին բախանդակ  
հերոսութեամբ:

Ան կը գլխմանայ բոլորին:

Ան չի մեռնիր:

Ու կոմունիզմը դուրս կ'ուզայ ու կը պտտի տունէ տուն:

Աղքատներու եւ շահագործուածներու թաղերուն մէջ:

Կոմունիզմը կը քալէ օրէնքի եւ մահուան դիակներուն  
վրայէն:

\* \* \*

Պետական նախկին պաշտօնեայ մը մեռաւ եւ բոլոր դըրօ-  
շակները կիսածալ են այս առաւօտ:

Սուգի նշան:

Տասը հազար սովահար երախտներ իրենց հողիները  
աւանդեցին:

Տասը հազար սեւ դրօշակներ կախուեցան նոյնքան մայ-  
րերու խաւար սրտերէն:

Բայց կառավարութիւնը իր սովահարութեան պաշտօնը  
կը շարունակէ . . .

Ի՞նչ օրհնութիւն է Ռամկավարութիւնը . . . :

Ամերիկայի փողօցները մուրացկաններով են բռնուեր:

Կոյրեր,

Համբեր ու խուլեր,



\*

\*

\*

Դուք չ'տեսաք տակաւին դէմքերն այն հաղարաւոր բան-  
ւորներուն որոնք խաւար աշխարհի մը մէջ կաշխատին  
իրենց քրտինքներովը օծուած թանկագին քարածուխը  
դուրս բերելու համար :

Անոնք առաւօտները մութին մէջ կը թաղուին իրենց ամէն-  
օրեայ դերեղմաններուն խորութեան մէջ ,  
եւ կը շնչեն թունաւոր կազն ու օդը սեւ փոշիով

Թանձրացեալ :

Շատ անգամ իրենց թոքերը դուրս կը թքեն ,

եւ արուեստական լոյսին մէջ կը լուծեն իրենց բիրերն

արեւակարօտ :

Անոնք կը հազան եւ կը հառաչեն մինչեւ իրիկուն .

Հայհոյութեամբ եւ ատելութեամբ կարծրացած խօսքեր

կը մըթմըթան :

Եւ սակայն միշտ կ'աշխատին երկրին սիրտը ծակելով

սրածայր երկաթներով որոնք որոտագոռ կը դառնան

պարաններէն հոսող ելեկտրականութեամբ :

Օրին մէկը յանկարծ կը փլչի հանքին առաստաղը եւ

հարիւր հոգին մէկէն շնչահեղձ կ'ըլլայ :

Ոմանք մարմինը կը ճզմուի հսկայ ապառաժներու տակ ,

Ուրիշներու գանկը կը ջախջախուի .

Արեան ու ածուխին հետ կը խառնուին անոնց միսերն ու

վերը , երկրին վրայ , հայրեր ու մայրեր կուլան իրենց

երիտասարդ դաւակներուն սէրերովը բռնկած ,

Ու մատաղատի հարսեր , երախաներով չըջապատուած ,

իրենց մազերը կը փետտեն ցաւէն խելագար :

Յաջորդ առաւօտ կենդանի դերեղմանը նորէն կուլ կուտայ

հաղարաւոր հանքագործներ :

Ոմանք դուրս կուգան իրենց ծակերէն հեւասպառ ,

Աղտոտ ու մրոտած դէմքերով .

Ու իրենց կեանքին թախիծը կը քաշլքշեն մինչեւ որ օր մը  
անոնք ալ արկածով քշուին ու անէանան :

Սակայն դարձաւորները իրենց լեզուներուն ծայրը մուխ  
ու մրուր ունին ,

Թէ ինչո՞ւ անոնք կը խօսին այսպէս կծու ,

Այսպէս դառնութեամբ եւ ատելութիւնով :

\*

\*

\*

Ահաւասիկ ճուլարաններու հսկայ գործարանները :

Անոնց մէջ աշխատող բանւորներուն դէմքերէն կրակը կը

ցայտի այն կաթսաներուն պէս որոնց մէջ կեռայ հա-

լած մետաղը հրաշէկ :

Անոնց սրտերն ալ կը նմանին այն փուռերուն , որոնցմէ

դուրս կը հոսի լավայի նման այն հեղուկը որը հսկայ

շերեփներով կը թափեն կաղապարներու մէջ :

Անոնք երկաթի պէս , պողպատի պէս կը հալին ու կը

կռանուին դժոխային գործարանին մէջ ուր տաքու-

թիւնը անոնց մորթերը կ'այրէ , կը կարծրացնէ , ան-

զգայ կը դարձնէ :

Երբեմն կաթիլ մը բոց կը թռի ու մէկու մը մարմնէն ներս

կը խուժէ :

Արգիլուած է լացը , որ տկարներու յատուկ է :

Եթէ մէկը մեռաւ անոր տեղը կ'ուզան ուրիշներ ,

Կեանքը աժան է շիւղի մը պէս .

Բաւական է որ կաղապարը ճուլէ .

Եւ կապիտալիստին գրպանները պարարտանան  
տօլարներով .

Հաղարներ կան պատրաստ աշխատելու ,

Եւ իրենց կեանքին աւիւնը հալեցնելու տաքութեան այս

բոցերախ վարհուրանքին մէջ ,

Ուր սակայն բանւորները ամէն օր երկաթի պէս , պող-

պատի պէս կը կռանուին ,

Եւ իրենց սրտերը կը բոցավառեն ամեհի վրէժներով զի-

րենք շահագործող տէրերուն դէմ :

\* \* \*

Մեր զէնքերը դուք է որ պիտի վերցնէք, ո՛վ հանքերու եւ ձուլարաններու հերոսներ,  
 Ո՛վ գործարաններու մէջ դարբնուղ բանակներ,  
 Դուք, բոլորդ որ ծինելոյցներուն շունչ եւ մեքենաներուն շառաչ կուտաք:  
 Եւ դուք երկաթուղիներու վրայ աշխատողներ.  
 Բոլորդ, բոլորդ, որ շարժման կը դնէք մեր հանրակառ-  
 քերը, շոգենաւերը, թէլէֆօնները, հեռագրատուները,  
 բատիօկայանները, օդանաւերը:  
 Դո՛ւք որ ձեր ձեռքերովն իսկ շինեցիք բոլոր առարկաները  
 տուները, քաղաքները եւ աշխարհի բոլոր բարիքները  
 եւ որոնցմէ կողոպտուած էք այսօր:  
 Դուք օր մը տէրը պիտի ըլլաք ամբողջ Ամերիկային:

\* \* \*

Գործադո՛ւլ . . .  
 Հարիւր հազար գործաւորներ դուրս են եկեր գործարանէն  
 որ հիմայ կմախքի մը երեւոյթն է առեր:  
 Բանւորները բողոք են յայտներ օրավարձերու . . .  
 կրճատման դէմ:  
 Անոնք վճռած են կուռիլ, ընդդիմանալ . . .  
 Կը պտտին գործարանին հսկայ դռան առջեւ եւ  
 պատերուն շուրջ:  
 Անոնց շուքը կ'իյնայ պատերուն վրայ ու կարծես թէ  
 գաղտնի ուժով մը ետ կը մղէ դանոնք:  
 Ներսը, քառասուներորդ յարկին վրայ գործարանատէրը  
 եւ իր տիրէքթօրները ժողով կ'ընեն:  
 Հաստափոր ու խողի դէմքով մէկն է տէրը՝ որ Հալանայի  
 խոշոր սիկար մը բերնին, աջ ու ձախ կը դառնայ:  
 Իր հոգիին մէջէն եւ ակռաներուն տակէն կը լսուին հայ-  
 հոյութեան արձագանդներ:

«Թող սատկին այդ անիծեալները», կը հաչէ իր սպիտակ  
 մօրուքը խառնելով եւ ձեռքը սեղանին զարնելով:  
 Յուլումէն ինքզինքը կը ձգէ կակուղ բազկաթօրին վրայ  
 եւ սպասաւորներ լիմօնատ կը բերին:  
 «Անիծեալները, դժոխքի դաւակները» կը պոռայ:  
 Ի՞նչ իրաւունքով անոնք իրենց գործերն են ձգեր,  
 եւ ինչո՞ւ գործարանը պաշարեր են եւ այսպէս սպառնա-  
 լիքներով կը շարժին:  
 Հապա եթէ գործաւորները մէկէն զայրանան,  
 Ու խուժեն ներս մեքենաներուն վրայ . . . »  
 Կասկածը սատանայի պոչով կը մտնէ դարձարանատիրոջ  
 փորէն ներս:  
 Սիրտը կը զարնէ արագ  
 Իր օգնականներուն դառնալով բժիշկ կը կանչէ:  
 Ան սոսկումէն պիտի մեռնի:  
 Ահի ու սարսափի է մատնուէր:  
 Զեռքերը կը դողդղան:  
 Դուրսէն կը լսուի ձայնը ամբոխին . . .  
 «Մենք մեր իրաւունքը կ'ուզենք,  
 Անկցի՛ գործարանատէրը,  
 Անկցի՛ն անիրաւները . . . »:  
 Կարծես ուժմբեր է որ կը պայթին:  
 Տիրէքթօրները կը փախչին սենեակէ սենեակ:  
 Ատրճանակի մը ձայնը կը լսուի:  
 Կոմունիստները ըլլալու են . . .  
 Կոմունիստները . . .  
 Դուրսը ամբոխը միաձայն կ'աղաղակէ . . .  
 «Անկցի՛ կապիտալիզմը»  
 Կոմունիստ ատենախօսը իր ձայնը ամբոխին կ'ուղղէ . . .  
 «Ընկե՛րներ,» կը դոչէ ան:  
 Հարիւր հազար բոցավառ դէմքեր վեր կը նային:  
 «Մենք պիտի պայքարինք կապիտալիզմի դէմ,

Մենք մեր դերքերուն վրայ պիտի կուռինք  
Հացի ,

Աշխատանքի ,

Արդար վարձատրութեան համար :»

Ատենախօսը կը շարունակէ փոթորիկի մը պէս որ իր ճամ-  
բուն վրայ ուրիշ փոթորիկներու կը խառնուի :

Եւ դործաւորները կը տարուին այդ փոթորիկէն :

Ամէն մէկուն աչքէն դարերու վրէժները դուրս

կը պոռթկան :

Հուրրա՛ . . .

Կոմունիզմի համար ,

Միլիոն ծափեր վաղուայ յեղափոխութեան համար :

Յեղափոխութիւն որ քաղաքներու մէջ կը դարբնուի :

Չուլարաններու եւ դործարաններու մէջ ,

Երկինքի եւ երկրի վրայ

Ջուրերուն վրայ եւ երկրի աղիքներուն մէջ :

Մեծ յեղափոխութիւնն է որ կ'աճի քաղաքակրթութեան  
արդանդին մէջ :

Ռումը պիտի պայթի . . .

Մտիկ ըրէ՛ք . . .

\*

\*

\*

Ողջո՛յն ձեզի ո՛վ իմ արեան ու քրտինքի ընկերներս ,

Ձեզի որ քայլերուս հետ քայլ եւ թռիչքներուս հետ

թռիչք պահեցիք :

Ողջո՛յն մեր բանակի բոլոր զինուորներուն ,

Բոլոր անոնց որոնք հողիւս մէջ յաղթութեան սերմեր

ցանեցին ,

Եւ փառքի դրօշակներով զարդարեցին զայն :

Ես կը տեսնեմ ձեր վիթխարի հասակը ,

Դուք կը շարժիք միահամուռ .

Եւ ամէն կողմէն ,

Դուք կը քայլէք կայծակնացայտ քայլերով

Եւ ձեր բոունցքներուն մէջ կեանքի եւ մահուան ուժերն  
ունիք :

Ո՛վ իմ յաղթասուց ընկերներս ,

Յառա՛ջ ,

Յառաջ ընթացէք Նիակարաններու պէս վէս ,

Տիեզերական հեղեղներու պէս յորդառատ ,

Որպէսզի վերստին շինենք մեր մոլորակը մոլոր :

Ես պատրաստ եմ երգելու դիւցազներգութիւնը ձեր մեծ  
յաղթանակին :

Եւ ձեր փառքը հնչեցնելու աշխարհի չորս ծագերուն :

Յառաջ վաղենք քաղաքներու սողոտաներէն ,

Եւ հիմնադրատակ ընենք կապիտալիզմի բոլոր կոթողներն  
արիւնսաներկ :

Ջախջախենք դանկերը մեր դասակարգի բոլոր  
թշնամիներուն ,

Ատելութեան եւ վրէժի մեր գրոհին մէջ անխնայ ըլլանք ,

Եւ աշխարհի վրայէն վերցնենք թունաւոր սերմերը շահա-  
դործող քաղաքակրթութեան :

Հիմա մերն է կարգը դարներու , փշրելու , խորտակելու ,

Հիմա մերն է կարգը շինելու , ստեղծելու ,

Եւ համայնական կեանքի մը բարիքները ծաղկեցնելու  
երկրի բոլոր խորշերուն մէջ :

Մեր արշաւը աստղերու տարերային խոյանքին պէս պիտի  
ըլլայ ,

Եւ մեր քայլերը՝ փոթորկավազ ու անեղազու :  
Մենք Մարքսի եւ Լէնինի սատարամներն է որ  
կը տարածենք ,

Եւ այս աշխարհը կը կերտենք այնպէս լաւ ու հանճարեղ ,

Ինչպէս բանաստեղծը պիտի հիւսէր իր երգը գերազոյն :  
Մենք երբ շարժինք մեր հողիներուն բովանդակ ցաւերով  
եւ հուրերով ,

Այն ատեն մենք տէրը կ'ըլլանք այս երկրին .  
Ո՛վ բոլորազգի Պրօլետարներ Ամերիկայի ,

Յառա՛ջ ,  
Աւելի՛ յառաջ ,

Զարկէ՛ք,

Աւելի ուժեղ զարկէ՛ք,

Եւ ձեր հարուածները թող միջոցէ միջոց արձագանգեն :

Դուք պիտի չ'խնայէք մինչեւ որ ձեր հոգիներուն մըրկաշունչ ծարաւները յաղենան ,

Եւ մինչեւ որ ձեր կարմիր դրօշակները գամէք Ամերիկայի սրտին :

Այն ատեն ես ձեր ճակատները պիտի համբուրեմ ,

Եւ յաղթանակէն զինով աշխարհի երգեր պիտի երգեմ որ ձեր սրտերը թունդ պիտի հանեն ուրախութիւնով :

Եւ դուք Սոցիալիզմի կառուցման նոր խանդավառութիւններով պիտի զինուիք :

Ահաւասիկ մեր բանակները կը սլանան հորիզոնէ հորիզոն ,

Եւ համայն աշխարհի բանուորութիւնը իր բունցքներն է ցցեր երկինքին :

Ռադմի ժամն է կանչեր ,

ԿՈՄՈՒՆԻՉՄԻ ԼՈՒՍՍՏՕՆՆ Է ԱՅՍ ԱՌԱՒՕՏ :



—→

Գրքիս շապիկը նկարած է  
Պրոլետ նկարիչ՝ Յովհ. Հիւսեան

—→

ՀՀ Ազգային գրադարան



NL0335138

26428

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԷՆ  
Հրատարակելի է  
Արձակ Բանաստեղծութիւններու Շարք մը

ԳԻՆ 35 ԱԷՆԹ